

Ներն ու յանդուգները գրաւել, ոմանք կառավարիչ, ուրիշները սոտիկան կարգել և այդ կերպով հանդարտեցնել հաւային դաղութը: Եւ այդպէս ալ եղաւ: Աքաղաղները խելօքցան:

Իսկ գալով «Դրախտ»-ին՝ անոր տպագրութիւնը թիւրիմացութիւն մըն է:

ԶԱԼԻԿՆ

Մասն Հալրիկ՝ «Սիստեմ» Օսկար Վիլյկ՝ «Երջանիկ իօխանը», գերմ. թարգմ. Լ. Բարայեան. Թիֆլիզ, 1904 թ., գինն է 15 կոպէկ:

«Սիստեմը» գերմանացի յայտնի թատրերգակ Հալրէի մէկ պատմուածքն է, ուր պարզ ու սիրուն կերպով նկարուած կը գտնենք ժամանակակից բուրժուա կազմակերպութեան հոգին: Այդ հոգին տգեղ է, եսամոլ ու տարերային կոյր ու բիրտ ուժի մը պէս աւերիչ: Բարձր գաղափարներն ու ազնիւ ձգտումները անոր համար խորթ են, անըմբռնելի: անոր միակ նշանաբանն է փողը: «Փորդ վաստակել և միայն փորդ վաստակել ահա թէ ինչ է սիստեմը: Ամեն բան հիմուած է փոխադարձ որսորդութեան վրայ: Մի մարդ միւսի համար մահացու թշնամի է և այդ թշնամուն ամեն քայլափոխում աշխատում է ոչընչացնել»:

«Երջանիկ իշխանը»՝ անգլիացի հոչակաւոր բանաստեղծ Օսկար Ուայլդի մէկ հէքիաթն է: Դեղեցիկ ու տպաւորիչ է այդ հէքիաթը, ինչպէս առհասարկ Ուայլդի բոլոր գործերը: Ենրջանիկ իշխանը՝ ապրելով Սան-Սուսիի պալատին մէջ, չէր ճանչցած բնաւ մարդկային տառապանքը: Մեռնելէ յետոյ, երբ իր արձանը կը կանգնեցնեն քաղաքի հրապարակին վրայ, ան իր բարձր դիրքէն կը տեսնէ մարդկային թշուառութեան ամբողջ արհաւիրքը: Անոր բանքերը՝ տարմահաւալը՝ անոր կը պատմէ ցաւի այն բիւրաւոր ձեռքու մասին, որոնց մէջտեղ անհոգ ու անփոյթ ապրեր էր իշխանը իր կենդանութեան ժամանակ: Բայց երբ այդ անխօս ցաւը լեզու կ'առնէ ու կը խօսի իշխանին, անոր «կապարեայ սիրտն անդամ չի գիմանար ու երկու կոտոր կ'ըլլայ: Թարգմանչի լեզուն պարզ է ու կոկիկ: Արժէ կարդալ:

ԶԱԼԻԿՆ

Խւհաննի Ահօ՝ «Երկու նովելլա», գերմ. թարգմ. Լ. Բարայեան, 1904 թ., գինն է 10 կոպէկ:

Պ. Բարայեան գերմաներէ թարգմանելով՝ մեր հասարակութեան կը ներկայացնէ Փինլանդացի գրագէտին երկու նո-